

**ՄԻԶՆԱԴԱՐԵԱՆ ԱՅ ԱՅ ԱՅ Ի յանդէտ մարդկան ձեռաց  
ԱՅ ԱՅ ՀԱՅ ԲԱՆԱՍԵՂԾՆԵՐ**

— 400 —

**ԿՈՍՏԱՆԴԻՆ ԵՐԶՆՎԱՑԻ**

Եատ քիչերը կան որոնք քերթուածներու հաստորով մը ապրած ըլլան Ձեռագրաց հաւաքածոյին մէջ, Այդ քիչերէն մին է կոստանդին, ծնած Երզնկայի մէջ՝ այդ քաղաքին ամենէն փայլուն շրջանին՝ ԺԴ-ԺԴ գարու սկիզբը։ 1314ի յիշատակագիր մը Գրիգոր Երզնկացին ինքընը կոստանդինի մը աշակերտ կը հրատարակէ. ևս զայդ կը նոյնացնեմ բանաստեղծ կոստանդինի հետ։

ԺԴ գարուն Երզնկան կը փայլէր իր շուրջը ծաղկող վանքերով։ Ասոնց միոյն մէջ մնաւ և ուսաւ կոստանդինը. և իր ութերորդ քերթուածին խորագրին մէջ կ'ըսէ «յաղաս տեսլեան իմոյ զոր տեսի գարմանալի տեսիլ, մինչ ի վանք կայի հնգետասան ամաց»։

Կոստանդինի տաղանդը ինքնարուի եղած է, բնութիւնը եղած է իր ուսուցիչը. այդ տաղանդին բարձրութիւնը զինքը ամենէն թշուառը ըլլած է միաբանական ընկերութեան մէջ, վասն զի վանքին վարդապետները սկսեր են զինք հալածել. ինչու, որովհետև նա առանց վարժապետէ մ'ուսանելու քերթողական արհեստը՝ քերթուածներ կը գրէ, որոնք մեծապէս կը զնահատուին ժողովրդնէն, և այդ զնահատութիւնը գեռ աւելի կը բորբոքէ իր հակառակորդները և նախանձորդները։ Եւ ինչ այրած սրտով զրուած են սա տողերը՝ արէս ստախօսներուն և զրպարտողներուն ուղղուած, որոնք իմաստուններուն կը հակառակին.

Թրիաթ կանչեմ! հազար  
‘ անել հառաչ քերեմ լալով,

ի յանդէտ մարդկան ձեռաց զնողիս երեմ անչէջ հըրով.  
Եմ յիմար դարձել ու իեւ  
ու սաւզայի<sup>2</sup> ի շուրջ գալով,  
Եւ վասըն էշ և անիմայ ոմանց՝  
հանեմ զնողիս շուտով։

Իր քերթուածներուն տողերէն կը գուշակուի՝ թէ կոստանդին շուտառ զրկուած է ծնողէ և մերձաւորներէ։ Իրեն միակ սիրելի և հաւատարիմ բարեկամն եղած է Ամիր Փոյին. որ 1336ին կոստանդինի քերթուածներուն հաւաքածուն ընդօրինակած է ի Դաւրէժ, և ասոր նուիրած է բանաստեղծը իր իմ քերթուածը՝ սա խորագրով «Բան կոստանդեայ առ մեր հոգեոր եղբայրն Ամիր, հոգով ի հոգի և սրաէ ի սիրու»։ Այս մտերմութիւնը եղած է անշուշտ Երզնկայի վանքի մը մէջ ուրատարած պիտի ըլլայ նաև Ամիր։

Կոստանդինի քերթուածները բնական է տարիներու ընթացքին մէջ զրուած են. այդ թուականներէն մէկը կը յայտնուի ԺԴ քերթուածին սա տողերէն.

«Թէ լինի հզօր փատիշահ զերդ Պազան Զմայ, քանի է ինքն սրբտով զերդ գաղան»։

Մահուան վրայ զրուած է այս քերթուածը, Պազանի մահուանէն ետք։ Այս Պազանն է՝ որ 1292-1304 թուականին Փարսից և Հայոց վրայ կը տիրապետէր։

Կոստանդինի կեանքը պատմող ուրիշ մանրամասնութիւններ չունինք։ ԺԴ գարու սկիզբը քանի մը յիշատակագրներ կոստանդին Երզնկայի կրօնաւորներ կը յիշեն, զորս կրնանք նոյնացնել մեր քերթողին հետ։ Ապահովապէս մինչև 1336 թուականը ապրած պիտի ըլլայ կոստանդին և վախճանած ծերումի հասակին մէջ, իր տաղանդի նշոյլները թողլով Երզնկայի մենաստաններու խցիկներուն մէջ։

### Դրական գործերը

Կոստանդին ծանօթ է հիմայ հայ մատենագրութեանիր քերթողական գրութիւններով։ Իր գործերու ամրողջական հաւաքածոյն կը զտնոփ Ս. Ղազարու մատենադարանին 103 թիւ ձեռագրին մէջ. այդ ձեռագիրը ի սկզբն ունի սա խորագործ արձակ գրութիւն մը «Յաղագոս միարանոթեան եղացաց, բանք սակաւ և պիտանից վկայութիւնը զըսց սրբոց, զոր ժողովեալ զրեցի սիրով եղայրութեան, այնոցիկ՝ որը ցանկան փափագանօթ բանից իմաստութեան»։ 52 էջից կը զրաւեն այս գրութիւնը և սապէս կը սկսի «Յաստուածային ամենազօր աէրութեանէն յանհաս և յանիմանալը» և այն։ Գրութեանս ոճը, ոգին կ'ապաշովեն զմեզ որ սա ևս կոստանդինէն գրուած է, միակ արձակ գրութիւնը՝ որ ցարդ ծանօթ է մեզ։ Յիշեցեալ ձեռագիրը բաց ի այդ արձակէն՝ բանուերկու քերթուածներ կը բովանդակէ, ամէնըն ալ կոստանդինէն գրուած է 1336ին Ամիր Փոլինէն ընդորինակուած։ Հարիրէն աւելի ձեռագիր տաղարաններ, որոնց բովանդակութեան ծանօթ եմ, առ հասարակ ամէն ալ կտորներ ունին, Մ. Ղաղաշէն, Յ. Թէկուրանցիէն, Խաչատուր կէշառեցիէն, Գր, Աղթամարցիէն, Ցովհ։ Երզնկացիէն, Առ. Ալինեցիէն, և առողջմէ ոչ մին ուզած է կոստանդինէն կտոր մը հրատարակել իրենց ծաղկաբաղին մէջ։ Կամ չեն ուզած կամ չեն ճանչցած։ Միայն մեր մատենադարանի 559 թիւ ձեռագիրը ունի «Ալյոր եղեւ պայծառ զարոն» ը, այն ալ զայն թովէ։ Թէկուրանցույ կ'ընծայէ։ Բաց ի այս 22 քերթուածներէն՝ երկու հաս ևս «Մոռոզեան» կոչուած տաղարանին մէջ կը զտնուին, որով ընդ ամէնը 24 քերթուած ծանօթ են կոստանդին Երզնկացույ անուամբ։

Հարայարեն

Հ. Մ. Պոտուեսն

1. Այս հաւաքածուն հրատարակած են կոստանդին Երզնկացի ժԴ գարու ժողովրդական բանաստեղծ և իր քերթուածները։ Ս. Ղազար 1905, էջ 306. գինն ֆր. 1։

### ԼՍԻՆ ԼԵԶՈՒՆ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

#### ՆԱԽՆԵԱՑ ՔՈՎ

Երբ անցեալ տարի սոյն վերնագրով մեր մատենագրական ասպարիզին մէջ նորութիւն մը դիտել կու տայինը և կարծիք կը յայտնէնք թէ Ղազար Փարավեցոյ թուղթը լատիներէն լեզուով գրուած ըլլայ, թէ Աղաթիմքեղոսի և Փաւասոս Տիւզանդիմի սկզբնական բնագիրները նոյնպէս լատիներէն կը թուին, և հուսկ թէ Ա. Երանոսի Ցոյցը լատին բնագրի հետքեր կը պարունակէ, երբէք չէինք խարեր զմեզ թէ այս նորութիւնը առանց որ և է զբուարութեան և հարթ կերպով պիտի ընդուռէք բանասէրներէ։ Այս և է նորութիւնը, որը ալ երկար ժամանակ ու լաւ բննուած ըլլայ, մէշտ կը բովանդակէ անշուշտ կէներ որոնք ուղղութեան կամ բացատրութեան կը կարուին. և միայն այդ ուղղութիւններէ վերջն է որ նոր կարծիքը հաստատում մե մը կ'առնու։ Մեր պարագային մէջ մանաւանդ պատրաստուած էինք զօրաւոր ընդզիմութեան մը պատահէնուու, բանի որ զարաւոր համզմանց հակառակ յեղաշընում մը կ'առաջարկէնք։

Ապասեցինք մինչեւ հիմնայ որ ուսումնական իրենց պարապով կարենան իրենց առարկութիւնները ներկայացնել հրապարակաւ։ բայց զժրադարար զեռ երկու հատ միայն ծանօթ են մեզի, և անոնք

1. Բազմավէպ 1909 Փետր. էջ 59-66 և Ապրիլ 145-160։

2. Այս հանձնաբար՝ համակրական և ձայնակցութեան խօսքեր ու գիրեր ստացանք զանազան ծանօթներէ, որոնք մը քորձերը ամենայաշդու և մինչեւ նրանուն իսկ կոչելու չեն տասամսիր։ Խստիսրէ է մեզ համար տեսները որ այսպէս դասուք ձեսենան մանաւագիտենք են Յարգելով ողջերու մտերմութիւնը, արտարութեան պատրամ մը հասնուցնենք արդի լեզուագիտութեան պատահանութեան ողքացնեալ ուս։ Ֆինքի յիշապակին և անուան, որ յատկապէս կը յորդորէ զմեզ այս փորձերը յառաջ վարելու, ըննելով նաև հայ բառերու կազմութիւնն ու քերականական ձե-